

ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ

«Քիւզանդիոն» առաջնօրդների
մասին խօսելով՝ թէ նրանք ընդհանրա-
պէս նախապատրաստում չեն իրենց
պաշտօնին և աշ էլ պէտք եղածին չափ
ճանաչում են իրենց պաշտօնավարելու
կոչում միջավայրի հանգամանքները,
առում է եթէ ուզում էք ընտիր հոգուոր
հովիների լաւագոյն արդիմքը տեսնել,
պէտք է առաջնորդը ընտրել բռն իսկ
տեղացիների միջից և ոչ թէ զուբուց:

«Մատիո», առիթ առնելով զա-
ւառացի այրիացած հայ քահանայի
կրկնամունութեան խնդրանքը, որ
մերժուած է տեղայն կրօն. Փողովի
կողմից, պաշտպանում է այրիացած
քահանաների կրկնամունութեան զա-
տը և շատ խիստ, աններող ու անի-
մաստ է գտնում և կեղեցական այն
վտղնջական արգելքը որ առանց նկատի
առնելու ժամանակի և բարքերի փո-
փոխութիւնները՝ բացարձակապէս մեր-
ժում է արածութիւն առաջինացած
քահանաների առանութեան: «Եւելի
մեծ մեղք մը չՅ, ասում է, արտա-
քուստ պահել կրկնականի պքնմը, նուի-
րական տարապեսուու առկ պճնիլ ե-
կեղեցիներու մէջ, ժողովութիւն բա-
րոյական քարոզել և սակայն յարդի
տակէ զործել շարունակ... իր ոքեմը
ծածկիլ մեղքի բիծերով և աղասաու-
թիւններով...»:

«Սուրեհանդակ», Կիլիկիոյ կա-
րովիկոսի Պոլիս այցելուրեան առ-
րիւ յորդոր է կարգում Պոլսի ամեն
գասակարգի աղջայիններին և մաս-
նաւրապէս հարուստաներին նիւթապէս
օժանդակի Ս. Կաթողիկոսին Սոի

Մայրավանքին, և կեղեցին վայելուշ նո-
րոգութեան և ժառանգաւորաց վար-
ժարանի շնուրթեան և առասարակ
հասոյթներ ապահովագ գործնական
միջացներ ընձեռելու համար: Փափաք
է յայտնում նոյնալէս որ Ս. Կաթողի-
կոսը իր շուրջ ունենայ կարող, գոր-
ծունեայ, վատահելի և անբասիր եկե-
ղեցականներ օգտակարապէս կառա-
փարելու համար թափուր ու անհօվի
մնացած վիճակներն ու թեմերը:

«Ժադիկ», նոր շնչան, թ. 1 և 2.
— Նոր խմբագրութեամբ լոյս տեսնող
Պոլսի այդ կիսամեռայ հանդիսում նրա
դիմացար Արտմ Անտանեսնը քննում է
«այ գրագէտին նիւթական և բարո-
յական վիճակը»: — «Մեր աշխարհիկ կրականութեան ձևորովը, առում է
նա, իսում տերուան գործ է, և զս
հայ գրագէտը շատ խճալի վիճակի
մը մէջ կը գտնուի որչափ նիւթապէս,
այնացի ալ բարսյապէս: Հայ գրագէտ
այսօր ան օրին միայն թէ շատ գը-
րամ կրնայ շահել, երբ նոյն ատեն
մնայու խմբագրի պաշտօն մը ունի
ուեէ թէրթի մը մէջ»:

«Զատիկը զաղագար շնչանի մնա-
յուն խմբագրիներուն վրայ, որովհետեւ
ընդհանրապէս աղուուկէ խոսափող ու
լուսկեցաց աշխատաւորներ են՝ որոնք
անյայս կը մնան ընդհանուրին՝ երբ որ
մնաւանդ հրապարակազդութիւմ չեն
ըներ, այժինքն իրենց յայտնի ստորա-
գրութեամբ կամ որեւէ ծածկանոմով
ուղուած չեն զիեր: Եթէ կարելի ըլլար
լրագրի մը պարունակութիւնը հսկայ
շոգենակի մը նմանեցնել, պէտք պի-
տի ըլլար, որ մեքենայի դիրը մնայուն

Խմբագրին տայինք»։ Խմբագրութեան անզամի յարատակ պաշտօնում գրագետը հաղիւ կը կարողանայ ամսական 400—800 զրշ. գումար պահովաբար սոտանալ, այսինքն ամսական 32 ր.—64 ր.։

Փոքրիշտաէ լաւ շահում են թերթերց միայն նրանց սեփականակաէրերը։

«Այսոր հինգ օրաթերթ ունինք, ոռոնց ամեննը ալ կը վճարին, Արևելից ամեն օր գնարուած խմբագրական մը ումի: Յիշաբանդիոնի աշխատակիցներէն կարեար մաս մը գնարումով կը դրէ: Զարգիյէ կը վճարէ իր բաղաքական, ընկերային ու անտեսական յօդուածներուն համար: Մանզունին նոյնպէս: Վարուած են նաև Սուրբանդակի մէջ երեցած բոլոր ծանօթ գրողներու յօդուածները: Իսկ շարաթաթերթէրէն կը վճարեն Մասիս, Արեւելեան Մատուշ և Լոյս՝ որոշ աշխատակիցներուն:

«Ուտանաւորները ձրի են ընդհանըրապէս, շատ-շատ ասաը զրուշի *) (զրուշ=8 կոպ.) վճարին կ'արժանանան: Եթէ զրող մը յաջողեցաւ իր երկու յօդուածներէն մէկը կէս սովիի, միւսն ալ 20 կամ 25 զրուշի ծալեկի, պիտի ստանայ ուրեմն շարաթական 70—80 զրուշի գումար մը՝ (4 ր. 80 կ.—6 ր. 40 կ.) որ շատ հնուս է անշուշտապրուած մը պահովելչ»։

«Բարյոյական վիճակը նիւթականէն շատ փայուն չէ: Հայ զբագէտը երկար ժամանակ իրը ողովնմի, իրը արհամարհնելի ու անհապայը արարած մը նկատուելէ վերջ, հաղիւ թէ գոյութեան որոշ ու բանաւոր իրաւոնք մը ձեռք րիհած էր, ահա այդ ալ կ'երթայ, վինքը խաթարող ներքին ապականութեանց պատճառաւ: Իրար անուանարկել, իրար հայհայել, իրարու անկորնին գաղանելները իրուզի, իրար ամրաստանել ամէնէն աներեակայելի թերութիւններով և յանցանքներով՝ հայ զրշի մարգաց համար սովորական գարձած են մյնշափ, որչափ

կընայ ըլլալ պարզ բարկի մը փոխանակութիւնը»։

Ինչպէս տեսնում է ընթերցողը, թիւքահայ գրագէտի դրութիւնը բաւական նման է իր ոռուահայ պաշտօնակիցների վիճակին:

«Գիտութիւն». — Մեր աշխատակց գոկար գիտութեանց, լոգանի չայկապեան վարժարանի անօրէն Մ. նալբանդեան հիմնել է սեփական պատկերազրդ տասաթերթ: Մեղ ուղարկուած է միայն թ. 2: 2ենք կարծում որ մեր ժողովուրդը այնպիսի նախապատշառութիւն ունենայ ընական գիտութիւններից որ հասկանալի վինին նրան «Անթել հեռագիրը», «Կեանքը անգործարանաւոր աշխարհի մէջ և նման յօդուածները: Ով կոմպետան է ընագիտական հարցերում, պէտք է համոզուի որ «Անթել հեռագիրը յօդուածը մատչելի չէ կարող լինել ֆիդիկայից որոշ նախապատշառութիւն շոմեցողի համար: Այդ կրուածքը կարգաւոց յետոյ էլ նա չիտնալ թէ ինչնում է կայանում անթել հեռագրի գիտը, ինչպէս է օգտուել էլեկտրական թրթացումներից Մարկոսին. Իր հեռագրական գործիքների գէթ սիսեման տրուէք, որպէսզի պարզ լինէք թոթուացումները գործիքներով բանելու միջոցները... Կատ չէր լինի եթէ ինտելիկենտ ընթերցողների համար զրուածքների կողքին դրուէք նաև ընական գիտութիւնների սիստեմատիկական դասընթացների մի շարք, գրուած տարրական պատրաստութիւն շոմեցողների համար: Այդ կերպ էին ժողովրդականացնում ընական գիտութիւնը անզլիւցի ամենահոշակաւոր գիտնականները: Առանց այդ նախապատրաստութեան շատ թիշ օգուտ կը տան լոկ հայ ինտելիգենտների համար զրուած յօդուածները: Դարձնելով այդ կողմի վրայ նոր հանգիսի խմբագրութեան ուշագրութիւնը, ցանկանում ենք նրան կատարեալ աջողութիւն:

*) Օսմ. լիրան=100 զրուշի: